

ՄՏԱՅԱՆՔ

ԱՆԱՀԻՏ, Հանդէս մտածման եւ արուեստի, Ա. տարի, թիւ 4, Տարեկան բաժնեգին՝ 100 ֆրանք, եւ 5 տոլար: Հասցէ՝ A. Tchobanian, 9 rue Say, Paris.

ԶՈՒԱՐԹՆՈՑ, պարբերաթերթ գրականութեան եւ արուեստի, Ա. տարի, թիւ 6 — 7: Տարեկան բաժնեգին՝ 70 ֆրանք, հասցէ՝ H. Palouian, B. P. No 50 Paris.

ՏԱԹԵԻ, գրական, բանասիրական, կրօնական տարեցոյց, Զ. տարի, 1930, Գին՝ 1 տոլար: Հասցէ՝ Evêque Ardavas Surmeyan, B. P. 133, Aleb (Syrie.)

ՄԻ ԷՋ ՀԱՅ ԱՐՈՒԵՍՏԻ ԵՒ ՄՇԱԿՈՅԹԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԻՑ, գրեց՝ Գարեգին Արքեպ. Յովսէփեան, մատենաշար «Տաթեւ», թիւ 1, Հալէպ, 1930, Գին 5 ֆր.: Հասցէ՝ նոյն:

ԿԱՅԾԱԿ, օրկան «Կայծակ» Հայ Մարմնակրթական Միութեան, Ա. տարի թիւ 1, տարեկան 4 շիլին: Հասցէ՝ revue «Gaizag», rue Beine-el-sourein, Le Caire, (Egypte).

ՅՐԱՆՍԱՀԱՅ ԳՐՊԱՆԻ ՕՐԱՑՈՅՑ, 1930ի, կազմեց՝ Յովհ. Վարժապետեան, Մարտէյլ, Գին՝ 3 ֆրանք:

ԿԻԿՕ, երգիծական պրակ, թիւ 1, Հրատարակիչ՝ Գրիգոր-Վահան: Հատը՝ 1 ֆրանք:

ՓՈՒՆՋ, մանկական երկշաբաթաթերթ, 6րդ տարի, տարեկան 10 շիլին: Հասցէ՝ m. Karamian, rue Heliopolis No 18, Camp Cesar, Alexandrie (Egypte):

ՍԻՈՆ, Յորելեանական բացառիկ թիւը, 1929 Հոկտ., Նոյմբ., Դեկտ.: Տարեկան՝ 6 շիլին: Հասցէ՝ Revue «Sion», couvent Armenien, Yerusalem (Palestine):

ԸՆԴԱՐՁԱԿ ՏԱՐԵՑՈՅՑ Ա. Փ. Ազգ. Հիւանդանոցի, նոր շրջան, Զ. տարի, 1930, Գին՝ 50 ֆրանք: Հասցէ՝ Bureau de l'Ephorie de l'Hôpital armenien, Stamboul, Buyuk yeni Han, 48—52:

ՊԱՐՍԿԱՀԱՅ ՏԱՐԵՑՈՅՑ, Գ. տարի, 1930, Գին՝ 1 ու կէս տոլար: Հասցէ՝ Haig Karakache, Téhéran (Perse):

Երկու տարեցոյցներն ալ ունին 350—400 էջեր, ճոխ բովանդակութիւն եւ բժշկական-առողջապահական շահեկան եւ օգտակար յօդուածներ:

ՀԱՅ ԿԻՆ կիսամսեայ հանդէսի խոհանոցին նուիրուած բացառիկ թիւը (11րդ տարի, թիւ 1), խիստ շահեկան բովանդակութեամբ: Տարեկան՝ 75 ֆրանք: Հասցէ՝ Revue Haï Guine Pera, B. P. 192, Stamboul.

ՀԱՆԴԵՍ ԱՄՍՕՐԵԱՅ, հայագիտական ուսումնաթերթի Դեկտեմբերի թիւը, Բացուած է ԽԴ. տարւոյ (1930) բաժանորդագրութիւնը: Տարեկան 5 տոլար: Հասցէ՝ Revue «Handes amsorya» VII. Mechitaristengasse 4. Vienne (autriche):

ԵՐՋԱՆԿՈՒԹԵԱՆ ՈՒՂԻՆ

Կ Ա Մ

ՄԱՐՄՆԱԿԱՆ ԵՒ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹԵԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

I. — ԱՌՈՂՋՈՒԹԵԱՆ, ՅԱՋՈՂՈՒԹԵԱՆ ԵՒ ԵՐՋԱՆԿՈՒԹԵԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

II. — ՄԱՐԴԱՍՊԱՆ ԼԱՅՆԱՂԻՆ ԿԱՄ ՊԵՂՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Ինչո՞ւ վնասակար է լայնաղին, — Ի՞նչ է պնդութիւնը,
— Պնդութեան տեսակները — Պնդութեան պատճառները
— Կանխագգողութիւն եւ դարման:

III. — ՖԻԶԻՔԱԿԱՆ ՈՒ ՀՈԳԵԿԱՆԸ ՀԱՄԵՐԱՇԽ ԵՆ

Ներժորային գեղծերը — Անոնց դերը — Ծովութեան
պատճառներն ու դարմանը:

IV. — ՄԻՇՏ ԺՊՏԵՑԻՔ

V. — ՖԻԶԻՔԱԿԱՆ ՎԵՐԱԿՐԹՈՒԹԵԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹԻՒՆԸ

Առողջութիւն եւ կենսունակութիւն — Խառնուածքները
— Քունին օգտակարութիւնը — Շնչել սորվեցէք, — Որո-
վայնի մարզանք ըրէք — Մննդառութիւն — Առտուան
երբեակ լոգանք:

VI. — ԻՆՔՆԱՏԻՐՈՒԹԻՒՆ — VII. — ԿԵԴՐՈՆԱՑՈՒՄ — VIII.

— ԿԱՄՔ ԵՒ ՋԱՆԱԴՐՈՒԹԻՒՆ, ԽԱՆԴԱՎԱՌՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՐԱԳԱ-
ՄՏՈՒԹԻՒՆ — IX. — ՀԱՒԱՍԱՐԱԿՇՌՈՒԹԻՒՆ ԵՒ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹ.

Ինչպէս զարգացնել այս հոգեկան կարողութիւնները:

X. — ԻՆՔՆԱԹԵԼԱԴՐՈՒԹԻՒՆ

Հոգեկան եւ մտային կարողութիւններ — Գիտակցական
եւ ենթագիտակցական վիճակ — Ինքնաթելադրութեան
ազդեցութիւնը — Ինչպէ՞ս ընել ինքնա թելադրութիւնը:

XI. — ԻՆՔՆԱԹԵԼԱԴՐՈՒԹԵԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԻՐԱԿՈՒՄՆԵՐԸ

Յիշողութիւնը սրել — Բարկութիւնը դարմանել —
Եսասիրութեան դէմ պայքարիլ, — Անհատական մագնիսա-
կանութիւն ստեղծել, — Կամքը եւ ինքնիշխանութիւնը զօ-
րացնել — Մանուկները կրթել:

XII. — ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Հաւագոյն նուէրը ձեր զաւակներուն եւ բարեկամներուն համար

ԳԻՆ՝ 10 ՖՐԱՆՔ, 50 ՍԷՆՔ

Բացառաբար, մինչեւ ապրիլ 15, «Բուժանք»ի բաժանորդները
կրնան ստանալ սոյն գիրքը վճարելով միայն 5 ֆրանք (Ֆրանսա եւ
Սուրիա) կամ 6 ֆրանք, 25 սէնթ, 1 շիլին (ուրիշ երկիրներ):